

6929

Knob Hill 2 pines
112 standing except 2 down

891.99
U-93

Original notes
1919

2011

E 2003

Հրատակութիւն ՄԱՐԴԻԿԱՆԻ Վ. ԱՐԺԱՊԵՏԵՍԵԱՆԻ Մարզում



ԱՐՄԵՆ - ԵՐԿԱՔ

ԱՆՁԱՆՈՅ ԱՏՈՒԵՐՆԵՐ



ՄԱՐԴՈՒՄ

ՅԱՇԳՐՈՒԹԻՒՆ ՆԵՐՍԸ ԵԿ ԱՐԱՄԵԱՆ

1912

891.99

ՁԵՐՑ

ԱՐՍԵՆ ԵՐԿԱՔ

(91)

ԱՆՁԱՆՈԹ ԱՏՈՒԵՐՆԵՐ



ՄԱՐԶՈՒԱՆ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՆԵՐՍՈ ԵՒ ՄՐԱՊԵԱՆ

1912

ԱՐՄԵՆ-ԵՐԿԱՔ

Բնութեան եւ կեսեի զեղեցկուրիւններուն դե-
ստի երգիսն է Արսեն-Երկաք. իր պարզուկ ու ահ-
սեթեւեր ոճին մէջ, բեր յաճախ անոյշ ժարուրիւնով
բարաւուն, արեւոս պատկերներ են որ կ'ուրուազնուին,
մեղմուին. փափիօրին, ու անոնց հմայշը ես չա՛ս
զօրաւոր կը զժին:

Բնականուրիւն, վայելցուրիւն, պարզուրիւն իր
զրելակերպին երեք սիրուն զարդերը կը կազմեն:

Մայուր զզացումներով աննենգ ու անկեղծ պա-
սամի մըն է Արսեն-Երկաք. իր բանաստեղծուրիւնը
մայրութեան ձառագայրունն իսկ է. ան գրած չունի
ցանկարոյր երգեր, որ չաս մը նորահաս բանաստեղծ-
ներու պազոն երեւակայուրեան արտացոլումը կը կազ-
մէ...: Անո՞ւ երգերուն մէջ սկըր կը բրուա հեզա-
փի՛ գեփիսի մը ֆենյշ թեւարախումներով, հեռո՞ւ
նիրին յաճախ հսկակուրիւններին:

Բնա՞ւ կաշխանդուած չես զժին զինքը իր երգե-
րուն մէջ, որոնի հանդարտահոս առուակի մը, վճիս
ու զուզալ վտակի մը զզացումներով կը սահին, կը
վազելի այժեռույ առջեւ ու կը համակեն թեզ ճիշչ
այն զզացումներով, որոնցմով կը գրէ ան իր սաղե-
րը այնին որոշ ու հաւատախիլ բարգմանութեամբ
մը իր յուզումներուն. որքան սարքեր այն բանա-
ստեղծութենեն, այն ժերուածներէն որ ողողեցին ու
կ'ողողեն հայ գրական հրապարակը սա վերջին մէկ
տանի տարիներուն մէջ, անհասկնազի, անբնական
անկապ, շողողուն բառաւթերով մը խճողուած, որ

78108 Ա.Հ.

853 - 879

6796-57

յաւհ կը խօսի մեր ականջներուն միայն . հպանցիկ տպաւորութիւն մը բողոք լոկ . իսկ մտին ու սրին դոն ուրեմք . զողցես գեառուեսական պուպրիկներ , որոնք կենդանութիւն չունին : *Արոկն-Երկարի ժերուածները կուրկ են բարերախտաքար այդ ծիծաղեցի վեմութիւններէն . անոնք կը խօսին մեր սրին հետ . մեր մտին հետ , մեր հոգին հետ , սիրուն մերամաղանութեամբ մը . որ իր երանցն ունի , որ իր բովանդին ունի . կենդանի պատիերաշարերու տղացումներով :*

Հազի՞ երեք տարի կ'ըլլայ որ *Արոկն-Երկար երեւած է մեր մէջ ու զրաւած՝ իրեւ պատուաբեր տեղ մը . ծանօթ դիմք մը դարձեր և ան արդին հայ մասնութիւն . զերք չկայ պարբերաբեր մը . որ իր եցերը բացած չըլլայ անոր զողսրիկ ժերուածներուն առցեւ , մանաւանդ զաւառական մասնուղ՝ յաճախ հոտահուած է զաւառի այդ ժենոյց ծաղիկին արձակած բուրումներով :*

Արզուման տպարանէն դոյս տեսաւ իր փանդիոյին հաւախական անդրանիկ բրբումը . «Երգեցի»ն . որ նույիուած է «Նոր Աերունակին» եւ 282 էջերու մէջ կ'ամփոփի 118 երգեր . զերք ամենին ազ արեւելեան աշխարհաբարով համեմուած : «Երգեցի»ին նկատմամբ «Ազատամարտ»ի մէջ Պրև . Դարբինեանի գրած ֆինադաշտական՝ ողոմութենի հեռու , անիւրաւ յառակուու մըն եր լոկ եւ արդինի յաշաղլուսութեան . որ մեր ծիծաղը շարժեց . թէեւ ժխուր բան մըն է տնմել փրփուոյց Պարնիներ , որոնք բնադրակի հովեր առած , ասպարեզ կը նետոյին . արժանապատութիւններ վիրաւուերա . արժանիթներ նսեւացնելու անբարյականութեամբ : Այսօր մենք կուզակի հրատարակել իր այս «Անձանօթ Սոտուները» որ կուրուած է մեր զրադարաններուն հաւար ըլլայ սիրուն ու զողսրիկ զարդ մը

բանասեղծական : Զուզընքացօրին կը հրատարակելի նաեւ իր «Հնջեակներու Գիրը» որ իր համաօսութեան մէջ զոհարիկ մըն է եւ կը բաղկանայ երկու մասերէ Ա. Հնջեակներու Գիրը , Բ. Արծարէ Ցոլքեր :

Բայց ո՞վ է այս նորասի բանասեղծը , որ կուզայ մեզ պահովել թէ փայլուն Ա.Պ.Գ.Ռ.Յ մը ունի :

Արոկն-Երկար (Շամեկան) ծնած է Ամասիա , 1893 Յուլիս 18ին , ուր անցուցած է իր անոյշ մանկութիւնը , զոր շա's երգած է . «Այս ատեն կեանիը զեղեցիկ եր եւ ծաղկավառ» կը գրէ ինձ իր մէկ համական մէջ ու կ'երգէ :

«Այն ատեն երբոր ես մանուկ եի ,

Կ'ապրէի փոքրիկ բրոշունի մը պէս ,

Կեանիս մրմունջն եր անկեղծ համբոյրի ,

Զրւարը եի ես :

Հիմա ծանօթ եմ կեանի ցաւերուն ,

Եւ ծանօթ մահուան՝ որ յաւհ կ'ապրի ,

Ա'լ կեանիս , աւանդ , չե՛ անցեալ սիրուն

Մրմունջն համբոյրի... :»

Ամսախա աշակերտած է տեղոյն ազգային վարժարաններէն մէկուն մէջ , ուր «շատ անզամ վարժապետին անզուր հարուածներուն սակ լացած են» կը զըրէ : 1906ին մօրը եւ եղբայրներուն հետ հեռացած է ծննդավայրէն Եզիսոսու , Գանիրէ . վերագտներու համար իր թժիկ հայրը , զոր տեսա՝ չէր գրաք 8 տարիներ ի վեր : Գանիրէի մէջ 1906-1910 յաճախեց է Գալուսեան Ազգ . Վարժարանէր . ու հիմա կը զընուի Ֆրանսական Լիսէի բարձրագոյն դասարակը եւ երկու տարիներ պիտի աւարտէ իր ուսանողական կեանիքը : Մեր ըերմագին մադրանիները՝ իր ապագայ յաշղորթեանց համար :

Մարզուան 22 Յուլիս 1912 Մ. Վ.Ա.Ր.Ժ.Ա.Պ.Ե.Տ.Ե.Ա.Ն



ԱՐՄԵՆ - ԵՐԿԱՎ
(Շամիկոն)



Խօսքը՝ բայր պարագա բնավա զան ա
մարտու առանձին մասնաւոր մարդուն արք
մարտուն առանձին բնա և առանձին ա
շենու ու առանձին մարդուն արք առանձին

ԱՆԺԱՆՈԹ ՍՏՈՒԵՐՆԵՐ



ԱՆԺԱՆԵՐՈՒ ՍՏՈՒԵՐԻՆ ՄԷՀ



Մ. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆԻ

Զեր դողացող կանանչութիւնը զինով
Մեծ բընութեան գեղեցկութեամբն անձանօր,
Կ'ըմպէ հոգիս ձեր օուֆին մեջ ժամերով
Աղբիւրներու խորհրդաւոր ափին մօս:

Զեր անանուն դիւրանեներն ես արքօխ՝
Արշալոյսին նանանշները կը դիմեմ
Որոնք անոյց պայծառութեամբ սիրալիր՝
Աղբիւրներու ծրփանեները կը զրկեմ . . .

Չեր ծոցին մէջ եղանակներ կան գոլցրիկ՝
Որոնք հոգիս նոր աշխարհներ կը տանին՝
Ուր գինովցած բուրմունքներով՝ հանդարտիկ
Կ'օրօռուիմ ես թեւերուն մէջ երազին :

Ու մեր հիւանդ՝ աշխերս փակ՝ կրսպասե՛մ
Գրգուանեներուն զեփիւռներու՛: առըւան.
Եւ ձայներու՛ն՝ որոնց տարտ խորհուրդեն
Երգի մը պէս մելամաղձո՞ն՝ ես կուլա՛մ...

Ու մեր յանկարծ հեռուներէ՞ն բռապով
Կուգայ սիրուն եղիկ մը՝ որ կը դիտէ
Եր անուշիկ աշխերուն ցոլքը զինով
Աղբիւներու ծրփանին մէջ արծարէ...:

ՍՅՈՒԵՐՆԵՐՈՒՆ ՄԷՀ

Հոգիս մինակ՝ լուռ, կ'երազէ ըրտմագին՝
Ըստուերներուն մէջ անձանօր՝ կորսրւա՛ծ.
Ուր կեանի լուռ, մէծ խորհուրդները կ'ապրին,
Ինչո՞ւ սիրսրս լոյսի կարօս միւս մընաց ...

Ըստուերները հետզիւտէ կ'անհուննա՛ն,
Թողի՛ք ինձի միւս անոնց հետ անհուննա՛լ,
Միայն այսպէս հոգիիս հետ ես կըրնամ
Երազները սիրել. Եւ միւս ձեզ մոռնալ ...

Զեզ՝ որ կեանին կ'անցնիք ուրա՛խ ժրպտագին,
Մայիսներու վարդերուն մէջ՝ բառամած
Թերքեր զրտաւ ամեն ատեն իմ հոգին,
Եւ կեանին մէջ ինչ որ դուք չեք հասկըցած ...

Հոգիս զրտաւ կեանին մէջ լուռ ըստուերներ,
Վուզեմ միայն ես կորսրւի՛լ անոնց բով.
Եւ հոգիիս խաղաղութի՛ւնը փրետելի.
Երգել ինչ որ կ'անցնիք լրուիկ արցունեով ...

Հոգիս կ'ուլա՛ շատ գաղտնօրէն, առանձի՞ն՝
Ըստուերներուն մէջ անձանօր կորսրւա՛ծ,
Ուր կը փնտում անկեղծ երազը կեանին,
Ինչո՞ւ հոգիս լոյսի կարօս միւս մընաց ...

ՀՐՈՒԹԻՒՆ

«Լոռուրիւն, լոռուրիւն, բող միայն
լիւատակները խօսին...»

Հետզինետ սիրտես կերպան
Իմ երազները ծաղկավառ
Ինչպէս յոյսերը անոյց գարնան
Իրիկունները մեղմաբար:

Ու տեղանեները կը մարին
Ինչպէս վարդը պարտէզներուն,
Եւ կամ մըրմունջը համբոյրին
Զեփիւռին ծոցը մոլորուն...

Եւ աշեւրը մելամաղձոս
Ցոլարանը կ'ըլլան սիրտիս,
Պատրանեներն ալ, ախ, անոր մօս
Ա՛լ հուր չունին ինչպէս հոգիս...

Ու կը մինամ մինակ, մինակ
Ղսոււերն ինչպէս նամբուն վրայ,
Ախասիայի շարեկուն տակ
Կամ լինն ինչպէս՝ որ կը դողայ...

Լոկ հեռաւո՞ր յիւատակներ
Ինձի կուգան հիւանդ, սրտում,
Օրօնցեկ՛, իին երազներ,
Օրօնցեկ՛, ինձ լրուրիւն...

անձ և բարոյր ովրու ը առ ա
նա ովրու ու մրց վետոյոց ովրուն
Մայոր մերժուոք ովրու բառուն մ
շնորհանձ թալոր մինչու զանոնի

մելամի որ համեն չեն ուստինա՝ ի՞նչ
մերանց ու մասն անունու ուստինա
ուրեմն անուն ու մերանց...

ԱՆՄԵՂՈՒԹԻՒՆ

Անմեղուրիւնը կ'երազեմ հիմա,
Աշեւրը՝ որոնք գարուններու պէս
Շա՞ս անոյց իին, աւա՞ղ, դեռ կրնա՞յ
Հոգիս բաժնուիլ յիւատակներս...

Կ'երազեմ ինչ որ ելա՛ւ ու գընա՞ց
Ինչպէս որ կ'երպան ծաղկոս գարուններ,
Կամ իրիկնային ձայներն անմոռաց
Յիւատակներու՝ զորս կրնամ յիւե՞լ...

Կ'երազեմ ինչ որ իմ հոգիս կը զզա՞ր
Դեռ զրւարք փոքրիկ բրոչունի նրման
Որ կը սլանայ կապոյտին մեջ վառ
Երբ հրնչեն անոյց երգերն առտրւան...

Երբ ծաղիկներեն եւ լրճակներեն
Ձայներ բարձրանան օա՞ս խորհրդաւոր,
Անմեղուրիւնը հիմա կ'երազեմ
Արշալոյսին պէս անոյց, լուսաւոր...

Եւ աւա՛ղ . հոգիս պարապ է հիմա
Խնչպէս բըռչունի բոյն մը մոռցըւած ,
Եւ հիւանդ սիրտըս դառնօրէն կուլա՛յ
Անձանօք կեանքի ցաւերն անկասկած . . .

Ա՛լ աշերուս մէջ միայն կը փայլին
Մե՛ղմ , մելամաղձո՞ս եւ տրխուր ցոլիեր .
Սիրտէս ոսկեվառ յոյսեր զբնացին .
—Թըռչունի մը պէս չեմ կըրնար երգել . . .

ԻՐԻԿՈՒԱՆ ՄԵՐԸ ԵՐԵ

Իրիկուան մե՞դմ աղմուկները կը սիրեմ
Որոնք այնքան բրնձրչուն կը մարին
Խնչպէս սիրտեր՝ որ շատ անգամ մերժուած են ,
Միւս կը սպասեն մահուան անո՞յշ սարսուսին :

Երազանքի մելամաղձո՞ս պահերուն
Կը սիրեմ ես ձայնն հեռաւոր աղբիւրին
Պուրակներու լրութեան մէջ օրօնւն՝
Ուր լուսինի շափրակները կը բափին . . .

Ու փոթորկուող մրցմունջները իրիկուան
Զեփիւռներու բեւերուն վրայ բուրմունոն ,
Ուր երազները ծաղկավառ կ'անհուննան ,
Եւ ձայները պատուհանիս իմսին մօս . . .

Ու տրտմունակ յոգնութեան պէս իրիկուան
Ցողնած սիրտիս հառաջանեներն ալ տրտում ,
Որո՞նք պիտի սիրեն , լիւն ու բզգա՞ն
Խնչպէս սերը վերջալոյսի ձայներուն . . .

ՀԵՌԱՑՈՂ. ՄԻՄԵՌՆԱԾՆ ԵՐՈՒՆ

Պատուհանէս ներս կուգան
Չոր տերեւներն առունին .
Մինչ կը բօժի անհրման
Ծաղիկներու բազուհին :

Ա'լ վտակը չի ձայներ
Պուրակներուն մեջ լրոիկ,
Ու կը լրուն մքրմունջներ . . .
Հոգիս նիւանդ ու բաղձիկ

Երազներու, նրւագի՝
Հիմա կուլայ սրխրազին .
Մինչ սրբամուկն կը մարի
Խրիկնամուտն առունին . . .

Հիմա կ'երբաք խումբերով .
Լուռ եք, ծեր նին երգերէն
Գողտրիկ վամկ մ'իսկ մոռանլով՝
Կը նեռանաք. ես նորէն

Պատօն հանիս բով կեցած.
«Երբաք բարով,» կ'բաեմ ձեզ,
Մինչ աղբիւրներն են լրուած.
Բընուրիւնն է մահուան պէս . . .

Կ'անցնի՛ք, տակաւ կը մարին
Մեղմ հաճանշներն արեւուն,
Սրգաւոր ու ցաւագին
Հոգիս կուլայ. Անանուն

Ցաւ մ'ունիմ ես սիրտիս մեջ,
Աշնան համբոյրը կրզզամ,
Պիս' բազասեմ ձեզ անվե՛րջ,
Ծիծեռնակներ սիրական . . .

Զեզմէ թերեւը շատե՛ր
Պիսի մեռնին չի դարձած,
Շատե՛ր մեռան, ծիծառներ .
Այժմ առունն է ծածկած

Անոնց հողերն՝ ոսկեզոյն
Թալիսներով տերեւկ,
Որոնցմէ դուրս շա՛ս սրժոյն
Գուցէ քար մը կ'երեւի . . .

Եկէ՛, եկէ՛, Ապրիլին
Կը գրսնեմ նոր շիրիմներ,
Աւա՞ղ, ցաւոս Առունին
Շունչը Մահն է, ծիծառներ . . .

Պատուհանիս տակ չեկած՝
Գնացէ՛ այնտեղ, յաւիտեա՞ն
Շիրիմներուն մոռցրւա՛ծ.
Ուր ծաղիկներ միմիայն,

Վայրի, փոքրիկ ծաղիկներ
Հողերէն դուրս կը ժրպտին .

Հոն զնացէք, ծիծառներ
Ես պիտի լամ տրմազին...

Որովհետեւ ձեզ նըման
Կ'երքան յոյսերը սիրտի,
Արշալոյսները կորան,
Շան հիւանդ է խեցն հոգիս...

«Երքան բարով», ապրիլին
Երբոր դառնանք երգելով,
Պիտի զբանէք տրիւազին
Հոգիս իր նոյն ցաւերով,

Նոյն տենջերովն յուսաքեկ:
Երկէ սիրտը զրւար էր,
Դուք ինչ ըրիք, այս, ըսկէ,
Ով հեռացող ծիծառներ...

Ա. Անձանոր Ստուերնիր

Կ'ուզեմ որ չանցնին ասդեռն այս ժրպտուն,
Եւ հրձձիւները մեղմիկ զեփիւուին
Կ'ուզեմ որ երբեք, երբեք չի մարին
Եւ երկար տեւէ զարք յոյսերուն...

853

Լիճերուն վըրայ եւ պատրզգամին
Ծաղկիկներուն մէջ՝ որոնք կը նազեն,
Ինչպէս ծրփաններն աստղերուն լոյսեն
Եւ յիշատակներ ունի խեղն հոգիս...

Ու կ'ուզեմ որ դեռ յիշատակներ գան
Բոց տալու մարած երազաններուս,
Ուզեսզի սիրտը հիւանդ եւ անլոյս
Ուռիներու պէս զադէօրէն չի լամ...

Ուզեսզի դիւրուած ձեր խորհուրդներէն
Օրօնէմ սիրտիս ցաւերը բոլոր
Մոռնամ կարօրը լըսին հեռաւո՞ր
Եւ չի հասկըցուած տենջաններն ամէն...

Ուզեսզի կարող ըլլամ երազել
Չեր համբոյրներէն արքէին ու զինով,
Կ'ուզեմ որ տեսէք երկար ժամերով,
Ով զիշերային անդորրուրիւններ...

ԵՐԹԱՎԱԼԿԻԴ ԱՓԱՋ

Երբալեդ առաջ երե յարգելով
Խոստմրդ , զայիր հնո՞ւ ուր միասին
Միրել ուխտեցինք , մեծ ծառի մը բով .
Կը շողային երբ աստղեր ու լուսին .

Երբալեդ առաջ երե վերջին անգամ
Չեռքրս սեղմէիր շա՞ս մըսերմօրէն,
Ու մըրմբնչէիր լրոփկ գիշերուան
Հովիկներն երբոր ձայնե՞ր կը բերեն ,

Պիտի չուզէի շա՞ս դառնօրէն լալ .
Ու մոռնալ ծաղիկ երազներս ամեն ,
Եւ սիրոյ մաքուր գարունը պայծառ ,
Անմեղութիւնն երբ կը բացուի նորէն .

Պիտի ուզէի երազե՞լ այնքան
Ծաղիկներ , ինչ որ չեն տեսած երբեք
Թիրեռնիկները զեղեցիկ գարնան ,
Ու պիտի չըլլար հոգիս յուսաքե՞կ . . .

Պիտի երբայի մեզ չի մոռնալով
Լո՞ւր գիշերները բափառիլ մինակ ,
Երազե՞լ մեծ ծառի մը բով ,
Երբ կը ծիծաղին աստղեր ու լուսնակ . . .

ԻՐԿՈՒՆՆ և ԱՆՄԱՅՅ

Իրկունն է անձայր , արեւուն ոսկին
Հուսափառ կայծեր չորս դին կը ցանէ .
— Քիչ վերջը , գիտեմ , ասովերն արծարէ
Երկինքն ինձի պիտի ծիծաղին . . .

Ծառերուն մեջէն բբոշուն մը կ'երգէ .
Ու տերեւները մեղմիկ կը դոդան .
— Քիչ վերջը , գիտեմ , զրուարը լուսրնկան
Եր ճանանչները վար պիտի բափէ . . .

Իրիկուան ձայներն հիմա կը լրսաւին
Եւ եղանակներ , երգեր հեռաւոր ,
— Քիչ վերջը , գիտեմ , մըրմունչներ աղուոր
Պիտի յաջորդեն աղմուկներուն սին . . .

Բայց գիշերին մեջ՝ ուր յիշատակներ
Եւ չընաղ վարդեր կ'երազէ հոգին ,
Ա՞խ , որո՞նք ինձի կը սիրեն կրոկին ,
Կամ , բսէ՛ք , որո՞նք կ'ուզեն ինձ յիշե՞լ . . .

ՍՊՇԱՄՈՒՄ

Կը սպասեմ քեզի, ծաղիկներ ունիմ,
Զանոնք բաղեցի մազերուդ համար,
Կաղնիներուն տակ չե՞ս ուզեր ըլլալ,
Երբ վերջալոյսի ձայներ կը լսուին...

Ուր տերեւները կը լրսեն միայն
Ինչ որ ըրբուններ կը մընջեն գաղտնի,
Եկո՛ւր, հոգիս լոյս ու բոցեր ունի
Ծաղիկներուն շափ մոռցրւած գարնան:

Եկո՛ւր որ քեզ հետ նրախնի միասին,
Խօսինք այնպիս որ սիւզերը տանեն
Մեր մըրմունջները շա՞ս քմնիշօրէն
Անոնց՝ որ սիրոյ տենջաններ ունին...

Եկո՛ւր որ չի լամ անյոյս ու մինակ
Ծաղիկներս արդէն կ'երազե՞ն քեզի,
Քեզ համար, զիտե՞ս, շա՞ս ըսպասեցի
Լուռ իրիկուններ, կաղնիներուն տակ...

ՆԵՊՈՍԻ ԱՓԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Ափերուդ վրայ զիւեր մուզեցի
Երազներուս հետ մոլորիլ մինակ:
Դեռ վերջալոյս եր: Ճանանչն արեւի
Կը մարեր մեղմիկ հորիզոնին տակ...

Շա՞ս հեռու էի արդէն սենեակն
Ուր զիւերները ինձի կը ժայէր
Լուսնակին դեմք վառ յոյսի մը պէս.
Բայց զրւարը ըլլալ ես չի ուզեր...

Եւ պատոհանիս մաշած փեղիերէն
Ան կը դիտէր ինձ, ան, զիւերներու
Միրուած բազուհին. յետոյ ժայօրէն
Բոց կուտար սիրտիս, բոցեր յուսայու...

Մինչդեռ սեղանիս վրայ կը մարեր
Թուղրի եւ զիրքի լայն դաշտի մը մեզ
Իմ բանասեղձի նրազըս անտէր,
Յետոյ լուսլեկան կը դիտէր անվերջ...

Կը խալիկ դեռ... կ'ուզէկի ըլլար
Ճամբաս անձանօր. միայն տեսէկի
Քու ալիքները՝ որոնք ոսկեվառ
Քոյ ունենային, համբոյրն արեւի...

Առաջին անգամ. յետոյ հոս էին
Անոնք արծարի ըողերու մէջէն,
Մինչդեռ բայլերս անվերջ երթային,
Զեփիւռներ գային հեռու դաշտերէն...

Երբոր լրբեցի սենեակրս, արդէն
Հօսերը դեպի գիւղ կը դառնալին,
Եւ բոժոժներու զանգիւնը նորէն
Կը փուրար դեպի աշխարհն Երազին...

Արմաւենիներ ջուրերուդ վրայ
Արեւէն իրենց բատուերն ունեին.
Մինչդեռ մակոյկ մը թերեւ, հեզասան
Գոզցես կը սուրար դեպի արեւին...

Լրուռիւնն եկաւ յետոյ շան կամաց
Իր երազային ծոցն ընդունելու
Խնչ որ երազ էր, յոյս կամ չի մոռցուած
Անձանօք վիշտեր, եւ հեռու, հեռու

Կ'երայի մինակ, որովհիւներ ես
Ափերուդ վրայ գիւղեր մ'ուզեցի
Մոլորիլ մերժուած սիրահարի պէս.
Եւ կը բալեի՛ եւ կը բալեի՛...

Խոր գիւղերին մեջ ժլապտուն լուսնակն էր
Ընկերն հոգիիս իր կապոյս լոյսով.
Եւ ալիքներդ գիտէին երգել,
Ինձի սէր մընջել հազար շետերով.

Անոնք կուզային ափերդ ծեծելու,
Մերը կը ցրուէին լուսընկային տակ.

Յետոյ մրտմունջըդ կ'երար ժան հեռու
Եւ նորէն կուզար, այսպէս ժարունակ

Երգդդ կը լսուէր, կը մարէի... սակայն
Գեղեցիկ էիր եւ խորհրդաւոր.
Զուրերուդ մեջը միայն լուսընկան
Ունէր վառ ժլապիս, ըողեր լուսաւոր...

Եւ ոչ մեկ մակոյի հայելանիւման
Կուրծքրդ կը նեղիւր իր մեղմ զնացեով...
Դուն սիրուն էիր երազի նրման,
Ես անսարժ կեցած գեղեցկութեանդ բով՝
Կը հիանայի՛ եւ կ'երազէի՛...
Մինչդեռ ինձ կուզար ժան հեռուներէն
Վանկ մը գիւղական մարած սիրերգի...
Ինձի կը զրգուէր սիւէր մեղմուն...

Եւ այսպէս մինակ, այսպէս առանձին
Ես ու՞ր կ'երայի... ջուրերդ բովիս
Միւս մրտմբնջելով ու՞ր կը դիմէին...
Անհունուրիւնը չէ՛ի նանջնար ես...

Մոլորած էի ափերուդ վրայ...
Վերց չուներ նամքաս, զեփի՛ւո. եւ ասլէր...
Քու ջուրերուդ մեջ արծար լուսընկայ.
Եւ հոգիիս մեջ անհունը կ'ապրէր...

ծատեր կը մեկնին . ծովտփին վրայ
լբռութեան ծոցը հեկեկաններ կան ,
իւրաքանչիւր սիրտ գարուն մը կուլայ ,
կը թօնին վարդեւն ալ երջանկութեան . . .

Հեռաւո՞ր տեղեր հայրեր կ'երքան ,
Ու սրբակներ կը մընան լիուած ,
Օ՞ բայց , մայրեր կուլան շատ անգամ
Օրօնցներու բովիկը նրսած .

Եւ անոնց սիրովն անոնք կը լիւեն
Խեղն հայրեն՝ ուսոնք կը մընան հեռուն ,
Անոնց զեղեցիկ ու խոր զբգուաննեն
Կ'երազեն գալիք օրերը ժրպտուն . . .

Խակ հեռուն , այնուն դ հեռուն կորսրւած ,
Ուր օսար արեւ , աստղեր կը շողան ,
Հայրերն ալ , աւանդ , միեւնոյն լրիուած
Օրօնցները կը լիւեն . կուլան . . . :

ՕՐԾՐՈՅՆ ԵՐԵ

ԱՆՈՐՈՅ

Պուսնակն է ծարեր լբնակին վրայ ,
Ամեն կողմ անոյց ձաներ կը լբսուին .
Ի՞նչ ներդաշնակ է երգը զիւերին ,
—Բայց բսէ՞՛ ինչո՞ւ դեռ հոգիս կուլայ . . .

Ասողերը պայծառ աղամանդներեն՝
Որոնի ինձ կուտան հրմային անանոն՝
Անոր մըտերիմ , վառ ժրպիտներուն ,
—Բայց բսէ՞՛ ինչո՞ւ սրխուր եմ նորեն . . .

Պատուհանիս հով կրզզամ որ ինձի
Մէկը ձայն կուտայ գաղտնի մքրմունջով
—Անուշիկ երա՞գ , իմ անկեղծ զորով ,
Ո՞վ ես դուն՝ զոր ես այնքան սիրեցի . . . :

ԶԻԹ ԵՆԻՆ ԵՐՈՒ

ՄԵԼԱՄԱՂՋՈՑՈՒԹԻՒՆԸ

Զիրենիները, սրտմունակ ծառեր,
Վերջալոյսէն՝ որ տակաւ կը մարի՝
Վերջին մարմռուն ցողեր են առեր.
Ինչպէս որ վերջին անկեղծ համբոյրի

Փրսփրսուքը միւս սիրող սիրտերուն
Հա՞ս խոր տեղերը կ'ապրի գաղտնօրէն,
Զիրենիները առեր են սրտունմ
Դրենց մէջ յետին ցողեր արեւեն . . .

Անոնք կ'երկարին մինչեւ հորիզոն,
Կ'երկարի տարտամ եւ մելամաղձո՞ս
Խորհուրդն ալ իրենց մինչդեռ հոս ու հոն
Սիւքը կը փախչի մեղմ, անուշանուն . . .

Անոնք կ'երկարին հեռուն, շա՞ս հեռուն . . .
Ինչպէս աշխարհ մը կանանչ երանզի,
Եւ կուտան անոյց յոյզ մը սիրտերուն
Երբոր կը հրձձէ սիւքը մեղմակի . . .

Օ՛ այս իրիկուն անոնց սրտմազին
Խորհուրդն է՛ որ միւս սիրտին մէջ կ'ապրի,
Եւ մելամաղձո՞ս, գողտրիկ, հետազին
Երենց սրտմութիւնն անկեղծ համբոյրի . . .

Օ՛ այս իրիկուն ես որքա՞ն կ'ուզեմ
Որ սիրտս անոնց հետ մինչեւ հորիզոն
Թեւե՛ր ունենայ, թեւե՛ր երբ նորէն
Մեղմիկ սիրերգներ լրսուին հոս ու հոն . . .

Մ Ա Պ Ի Կ Ի Փ Ե Ր Փ Ե Ր ,
Փ Ա Պ Պ Մ Ա Մ Փ Ե Ր Փ Ե Ր ...

Մաղիկի թերքե՛ր , բառամած թերքե՛ր .
Որ կուզաք ինձի պատուհաններես .
Չեզի կը բերեն աշնան բամբներ .
Մաղիկի թերքե՛ր . բառամած թերքե՛ր . . .

Կ'իյնաք սեղանիս բուղբերուն վրայ ,
Չեզ բնկեր կ'ըլլան ցաւազին երգե՛ր .
Սիրսր ձեր չըննաղ անցեալը կուլա՛ .
Կ'իյնաք սեղանիս բուղբերուն վրայ . . .

Աշնան հովերը ձեզի բո՛ղ բերեն
Ճակատիս վրայ , մազերուս վրայ .
Եկէ՛ հեռաւոր դարաստաններեն ,
Աշնան հովերը ձեզի բո՛ղ բերեն . . .

Մաղիկի թերքե՛ր , բառամած թերքե՛ր .
Դուք յայսերը եք , որ ինձի կուզաք ,
Սիրսր հեռացած տրժոյն երազնե՛ր .
Մաղիկի թերքե՛ր , բառամած թերքե՛ր . . .

Թայց ոչ ո՛վ կուլայ , յոյսերս մարա՛ծ .
Ես ձեր գեղեցիկ անցեալը կուլա՛մ .
Արշալոյսները կը մարին կամս' ց ,
Ա'խ . ոչ ո՛վ կուլայ յոյսերս մարած . . .

Ա Ք Ա Ս Ի Ա Ն Ե Ր Ը Լ Ո Ւ Ս Ն Ա Կ Գ Ի Շ Ե Ր Ո Վ Ա . . .

Ա խ ա ս ի ա ն ե ր ը լ ու ս ն ա կ գ ի շ ե ր ո վ
Պ ա տ ո ւ հ ա ն ե ս ն ե ր ս կ ը ն ա յ ի ն գ ա ղ ս ն ի
Ս ե ղ ա ն ի ս վ ր ա յ մ ի ն շ դ ե ռ կ ը մ ա ր ի
Ս ր գ ա ւ ո ր լ ո յ ս ր ս ա յ օ ս ն ա ն չ ո վ . . .

Մ ն կ ը ի բ ա ղ ի ս ե ր դ ո ւ ո ր ս ե ն ե ս կ ի ս ,
Ա խ ա ս ի ա ն ե ր է ս ա ն ո յ ս կ ը մ բ ա փ ի
Տ ա մ ո ւ կ ա շ ե ր ո ւ ս լ ո ւ ս ն ա կ ն ա ր ա ր ի ,
Ե ւ ա ն վ ե ր ջ ո ւ է ս կ ը տ ա ն ջ ո ւ ի հ ո դ ի ս . . .

Դ ե ռ պ ի տ ի մ ը ն ա մ ա յ ս պ է ս , ե ս գ ի տ ե մ ,
Հ ի ւ ա ն դ ե ր ա զ ի ս մ ր տ ե մ ու ր ե ա ն ի ն է ,
Ո վ ա խ ա ս ի ա ն ե ր , թ ե ր ե ւ ր ս յ ա ւ է ս . . .
Ե կ է ՛ , դ ո ւ է գ ի տ է ֆ ո ր ս ի ր ս ն ո ր է ս . . .

Խ ո ր լ ը ռ ո ւ ր ի ա ն մ է զ կ ը տ ա ն ջ ո ւ ի ե ր կ ա ր ,
Դ ո ւ է ը ն կ ե ր ե ր ս է ք , ի ն ձ կ ը հ ա ս կ ը ն ա ք ,
Գ ի տ է ք ո ր բ ո ց կ ա յ հ ի ւ ա ն դ կ ու ր է ի ս ա կ ,
— Ե ր է կ հ ո ն ե ր ա զ ի ս ա ն ո ւ ն ի ն կ' ե ր բ ա ր . . .

Հ ի ւ ա ն դ ե ր ա զ մ ը ո ւ ն ի մ ա ր դ , զ ո ր ո վ ,
Ժ ր ա յ ի ս կ ա մ գ ա ր ո ւ ս , բ ո լ ո ր ը չ ի կ ա ն ,
Չ ե ր խ ո ր ո ւ ր դ ի ն մ է զ տ ր ի ր ո ւ ն ա կ կ ո ւ լ ա ՛մ ,
Ո վ ա խ ա ս ի ա ն ե ր լ ո ւ ս ն ա կ գ ի շ ե ր ո վ . . .

ՄԵԼԱՄԱՂՋՈՏՈՒԹԻՒՆ

Կը լրռեն բոլոր ձայներն իրիկուան,
Եւ լրռութիւնը միշ միշ կ'անհուննայ,
Դարասաններէն , դաւտէրէն հիմա
Բուրմունով օծուն սիմերը կուգան . . .

Եւ լրռութիւնը միշ միշ կ'անհուննայ,
Կը մեռնի վերջին վաճկ մը սիրերգի .
Մինչ սիւքին առջեւ վարդը կը կրի .
Վերջալոյսն է փառք ծովակին վրայ . . .

Կը մեռնի վերջին վաճկ մը սիրերգի .
Հովուերգութիւնը կը լրռէ դաւտին
Մինչդեռ կը ժրափի դաւտէրէն անդին
Լուսնակին դէմքը մատուր արծարի . . .

Հովուերգութիւնը կը լրռէ դաւտին .
Կը դառնան զիւղի հովուհիներն ալ,
Անոնց կախարդիչ տեսէն զինովնալ
Կը փուրայ թերեւ սիւքը մեղմազին . . .

Կը դառնան զիւղի հովուհիներն ալ
Նազաններուն հիւն իրենց մողական .
Մինչ մրշակները խրբնիք կը փուրան .
Մեծ լրռութեան մեջ կ'ուզէ անհունն ալ

Իմ հիւանդ հոգիս կարօս երազի՛ ,
Կարօս լրսերու՝ որոնք կը մարին ,
Ու ծաղիկներուն չընալ գարունին . . .
Երազըս մահուան ծոցը կը սուզի՛ . . .

Օ՛ , այս անհունցած ներդաշնակութեան
Անձանօք ծոցին՝ ուր լսկ կը տիրէ
Երազանցներու դրախտը վարդէ .
Իմ հիւանդ հոգիս կ'ուզէ որ դառնան

Մարած երազներս ծաղի՛կ եւ գարուն
Վառ նախանչներովն արշալյաներուն ,
Որպէսզի չի լսմ պատրանքէն հեռո՞ւ
Գարնան այս լրռիկ իրիկուններուն . . .

ՎԵՐՁԱԼՈՒՄԱՅԻՆ

ԱՆԴՈՐՐՈՒԹԵԱՆ ՄՀԱ

Այս իրիկուն լայն գաւառուն վրայէն
Երբ վարդազոյն վերշալոյքը կը փախչի
Տեղի տաղով վառ զիւերին՝ որ նորէն
Ասդերուն հետ կը բերէ զիրքն երազի.

Ես ճրասած եմ պատուհանիս եռի մինակ
Եւ առանձին, ոչ ո՛մ ինձ հետ կը խօսի,
Զեփիւներն են որ ճակատը մեղմունակ
Կը գրգուեն եւ կը փախչին զիրկն երազի . . .

Մինչդեռ տիհա՛ անդորրութեան մէջ անհուն
Ես կը լրսեմ, նեռուներէն ինձ կ'ուզայ
Գիշերներու անոյց սիրերգ մ'անանուն.
Այրած կուրծքիս կը զարնըւի՛ եւ կ'երա՛ . . .

Կը կարծեմ քէ երազներս կը շողան,
Եւ մէկն ինձի, ամբոխէն մէկը սիրտիս
Բոցե՛ր կուտայ . . . ըսէ՛ֆ, դարձեալ պիտի լա՞ն,
Թէ, ա՛խ, վաղը պիտի յուսայ դեռ հոգիս . . .

Պիտի խօսի՞ մէկն ինձի հետ այս պահուն
Երբ վարդազոյն վերշալոյսը կը փախչի.
Երբ կրսպասեմ անդարձ զնացած յոյսերուն
Երբոր հոգիս անվերջունէն կը վառի . . .

ԱՐԵՒՄՈՒՏՔ

(Նկար Mlle Rosetta Cassini)

Կը սարսրուան երանգները անանուն
Վերջալուսուած հորիզոնին մէջ տարամ,
Լընակի մ'եզրն եւ դաշտին մէջ ծառեր կայ.
Որոնք գոզցես խորհուրդներ են բարաւուն

Զեփիւներու բրրուռումովն աննրման,
Եւ ճանանչովն վերշալոյսին՝ որ կ'երա՛.
Կրզգամ, աւա՛զ . որ սիրտիս մէջ ցաւ մը կայ,
Եւ նիացուած անմեղ տենչերն ա՛լ չի կա՞ն . . .

Կապոյս, կարմիր, երկու գոյներն ալ տրմոյն,
Բըլուրի մը կուտան երազ մը սիրուա՛ծ,
Կը ազանէմ որ մազերն ուսին ցանցընած'
Խջնէ տուտով մերկ վրհուկն իմ տենչերուն . . .

Եւ հեռաւո՛ր կապոյսներէն կ'ուզեմ որ
Շուտով դառնան նրազներով օրընւն
Զընաղ կոյսերը զիւղակին եւ անհուն
Երշանկուրիւնը ծափ զարնէ լուսաւոր . . .

. . . Ու կը սպասեմ, ինչպէս հարցումը գողտրիկ
Պատասխանին երջանկաբեր «կը սիրես զիս...»
Սիրըս կուլա՛յ, արեւմուտն այս գեղեցիկ
Ներդաշնակուած տրտմուրիւնն է հոգիս . . . :

ՈՎ, ԱՆՈՅՑ ԳԻՇԵԲ...

ԽԵԶ խոր հրծիներ կը լրսուին հիմա
Ծոցը զիւերին՝ որ անհունօրէն
Եր մոգութիւնը կը բերէ նորէն,
Անոր զրգուանիին հոգիս՝ որ կուլայ...

Աստղավա՛ռ զիւեր, անոր խորհուրդին
ԽԵԶ որ պահած եմ սիրտիս մէջ զաղսնի.
Հոգիս՝ որ կուլայ, երազ մը չունի,
Ես զրեկել կ'ուզեմ զիւերն հեշտազին...

Մոգական զիւեր, զիւեր անսահման՝
Որ լրութիւնը կը բերես սիրտիս,
Աւա՛ղ, չի կրթնար երազել հոգիս,
Եւ աշերուս մէջ ժրպիսներ չի կան...

Մըսերմութիւնը հոգիին տանջուած,
Կախարդիչ զիւեր, կը հասկընաս դուն,
ԲԵ՛Ր մելամաղձոս, հիւանդ եւ սրտում
Հոգիդ հոգիին, զիւեր անհունցած...

ԲԵ՛Ր զրոյցները, զինովցուր ինձի
Գեղեցկութեանը անհուն խորհուրդով,
Եկուր կոյսի մը պէս սարսրուալով,
Որովհետեւ ես մեզ տա՛ս սիրեցի...

Որովհետեւ ես տանջուած եմ, զիւեր.
Հեշտավառ երգեր սիրսրս վիրաւոր,
Դինովութիւնը քափանցէ՛ անոր
Եւ անհունապէս սէրդ անարգել...

Ո՞վ անոյց զիւեր . կ'երազեմ հիմա
Գրգուռող զիրկիդ մէջ՝ որ անհունօրէն
Իր մոգութիւնը կը բերէ նորէն,
Մըսերիմ երգեր . հոգիս՝ որ կուլայ:

ամուր ծեր Հայոցին ու ազգային
առաջնա սպազմ ակր սպազմ
առաջնա նըլային բուժային մեջ
արդարան բուժ պատճառու ա

ՄԱՐԱՄ ԵՐԱԶՆԵՐ

ամուր ակրացի ամուր արևու ի թ
ամուր ամուր ամուր ամուր ամուր

Ա' ոյժ չունիմ խալելու ,
Յոզենեցա' , բոյրեր ,
Ես գրնացի շա's հեռու ,
Անցայ պարտեզներ ...

Երազներս փրնտուեցի .
Քոյրե՛ր , չի գրսայ ,
Վերջին կայծ մը կը մարի՛
Հոգիիս վրայ ...

Երազներս վա՛րդ էին
Չեզի պէս , բոյրե՛ր ,
Անոնց ծաղիկ կուտային
Գարձող գարուններ ...

Անոնց ժրափիսն էր բընո՛յտ
Չեր աշերուն պէս ,
Հիմա ուս է , բոյրե՛ր , ուս ,
Ա' ոյժ չունիմ ես

Որ վեր առնե՛մ նամբորդի
Յուալըս , եւ խալեմ ,
Արդէն ես շա's խալեցի
Մեծ նամբաներէն ...

Դեռ չի գրսայ , չեմ գիտեր
Խնչո՞ւ հեռացան ,
Կը բափրփին տերեւներ
Հովերկն աշնան ...

Անոնց պէս ալ գրնացի՛ն
Քամիներուն հետ
Իմ յոյսերս ժրափազին
Յաւիտեան անհետ ...

Ա' չեմ ուզեր ես խալել ,
Քոյրե՛ր , յոզենեցա' ,
Վերջին նախանչն է մարեր
Հոգիիս վրայ ...

ԻՐԻԿՈՒՆԵՆԵՐՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԻՒՆՔ

«Զայնե՞ր, միայն ձայնե՞ր տեղո՞ւս, սիրո՞ւն,
Ե՛ւ զեփիւռին զիրկը Ե՛ւ թերեւուն մէջ
Ծաղիկներուն, ամէ՞ն տեղ, ամէ՞ն տեղ ձայնե՞ր
Թրբուացող փափացող ձայնե՞ր իրը թէ
Հըծիւննե՞րը բլային լոած համբոյրներուն...
Զայնե՞ր միայն ձայնե՞ր երկնային
Խաղաղութեան մէջ...»

Ձեր ներդաշնակուրեննեն, լու՛ո իրիկուններ,
Հոգիիս սրտմուրիւնն է ներդաշնակուած,
Կը մընամ պատոհանիս հով մինա՞կ
Զայնե՞ր կը լրսեմ, երգեր լրուած՝

Որոնց փրսխըսուենները դեռ կը լրսուին
Դիրկը զեփիւռին իրիկուան,
Իրիկուննե՞ր «Բանաստեղծական իրիկուննե՞ր»
Սենեակիս մէջ ուր միայն

Տանջանեներուս հետ առանձին եմ
Եւ երազներուս՝ որ կը մարին,
Իրիկուններու սրտմուրեան մէջ
Ինչպէս ցոլերը վերջալոյսին...

Կ'ուզեիք, կ'ուզեիք միայն ձեզմով
Օրօնել հոգիս՝ որ կուլայ,
Միայն ձեր նրւագներէն
Ինչպէս մրտմունչները ծովակին վրայ...

Մինա՞կ եմ, կը լրսեմ, կը լրսեմ
Զայնե՞ր, միւս ձայնե՞ր մերլազին,
Զայնե՞ր ամեն տեղ, ձայնե՞ր սենեակիս մէջ,
Ով իրիկուններ սրտմազին...

Ձայնե՞ր բրրբրուն, նրւագնե՞ր,
Փրսխըսուեննե՞ր համբոյրի.
Իրիկուննե՞ր, ձեր մելամաղնոս ներդաշնակուրեննեն
Հոգիս կ'որ, հոգիս կ'որ միւս կ'այրի...

ԳԱՐՁԵԱԼ ՆԵԱՌՈՒԻՆ

Արմաւենիներ բատուեր կը ձրգեն
Զուրերուդ վրայ լուսնակ զիւերով .
Որոնք հոգիիս մրցմունջներ կ'ուղղեն ,
Ցեսոյ կը փախչին հազար սիրերզով :

Ափերուդ վրայ նրսի կուզայի
Երազներուս հետ՝ որոնք վառ էին ,
Խոկ հիմա սիրսըս խեղն է . ամայի ,
Ա'լ լրսել չեմ զար երզը Նեղոսին . . .

Երեք օր է որ փակուած եմ այստեղ ,
Նեղ սենեակիս մեջ . սրխուր է հոգիս ,
Յիշողութեանս մեջ դուն գիտես երգել ,
Հազար կ'երպերով ինձի կը խօսիս . . .

Յիշողութեանս մեջ բատուեր կը ձրգեն
Արմաւենիներ զուրերուդ վրայ ,
Խոկ դուն կը փախչինս միւս մրցմոնջելին ,
Աչս , հին երազըս ես պիտի դառնա՞յ . . .

Նորեն պիտի զամ մեզի լրսելու .
Ափերուդ վրայ լուսնակ զիւերով ,
Պիտի ունենա՞մ ըղձանի մ'երգելո՞ւ
Երբ մեզի դառնամ մարած յոյսերով . . .

ՊԱՏԿԵՐՆ ԵՐԸ ՊԱՏՈՒՀԱՆԷԿԾ ԴՐԱՒՐԾ

Պատուհանէս դուրս անոնք կը ծրնին ,
Կապոյս պատկերներն անորո՛ւ , սիրուն
Ինչպէս դրախտն իմ երազանցներուն
Պարտեզներուն մէջ կամ ծոցը դատին . . .

Պատկերնե՛ր որոնք կանանչով հիւսուած՝
Կը դողան ինչպէս զուրը լրճակին
Այնքան գրաւիչ , այնքան հետազգին ,
Երբ լուսնակն անոր համբոյր է սրւած . . .

Պատկերներ քրներոյց , ժրափունակ գոյնով ,
Եւ սարտամօրէն գողտրի՛կ , ծիծաղո՛ւն ,
Օ՛ , պատկերներու սիրուած սրխուրիւն .
Որ կը քրտրրաս հառաջանիս բով . . .

Պատուհանէս դուրս դաշտեր կամ անծայր ,
Եւ պարտեզներու գեղեցկուրիւննե՛ր ,
Իմ հիւսնդ հոգիս աշս , ինչպէս կ'ուզեկի
Որ անոնց պէս լուռ եւ բաղձոս ըլլա՞ր . . .

ՏԵՐԵՒՆԵՐԸ ԿԲ ԹԱՓԹԷՓԻՆ ...



Տերեւները կը բափրբիին ծառերէն...
Ածան համին զանոնի փոքրիկ սենեակէս
Ներս կը բերէ, գրասեղանը արդէն
Ծածկըւած և տերեւներով... — գիտեմ ես

Ու իմ հոգիս երազ չունի, ո՞չ ալ վառ
Ճաճանչ մ'յոսի՝ որ պիտի տար անկասկած
Կեանքի ոյժը, աւաղ հիմա չեմ կըրնար
Քաղ մ'իոկ առնել... — Տերեւները բափրբիած

Պատուհաննես խեղն սենեակըս կ'այցելէ ն.
Ուր առանձին՝ ես նրանած եմ տրտմունակ,
Տերեւները կը բափրբիին ծառերէն.
Յոյսերս արդէն երբ մարած են կուրծիս տակ...

Ո՞վ պիտի տայ, ըսէ՛ք, բոցե՛ր հոգիիս
Որ ալ չի լամ, որ դեռ այրիմ յոյսերով,
Ո՞վ պիտի զայ բաղիսել դուռը սենեակիս,
«Ե՞ս եմ, եկայ ժեզ կը սիրեմ...» հրծելով...

Եւ այն ատեն տերեւները թո՛ղ բափին,
Ածան համին զանոնի փոքրիկ սենեակէս
Ներս թո՛ղ բերէ. պիտի յուսայ իմ հոգին,
Երազիս հետ երբէ պիտի չի լամ ես...:

ՄԱՅՐԱԿԱՆ ՍԿՐ

(Նկար էօժէն ՔԱՌԻԷՌ ի)



Համբոյները կը փրսփրսան, լրուրիւն,
Մինչ շրբներ կան՝ որ լրած են մեղմօրեն,
Մինչ աչքեր կան՝ որ դիմած են դեպի բուն,
Համբոյները կը փրսփրսան, լրուրիւն...

Նայուածներու ինչ աննըման խորհուրդներ,
Գրգուանեներու եւ գորովի ինչ սահման,
Որ կ'անհուննայ ինչպէս պայծառ երկինքներ,
Նայուածներու ինչ աննըման խորհուրդներ...

Լուռ... փրսփրսուէր մուրին մեջ թո՛ղ յածի,
Փրսփրսուէր համբոյներու, զեփիւռին,
Ինչպէս հրծծիւնը ներգանակ, համբոյրի,
Լուռ, փրսփրսուէր մուրին մեջ թող յածի...

Զարքօնիր դեռ հեռուն, հեռուն թո՛ղ ըլլայ,
— Համբոյները կը փրսփրսան, լրուրիւն. —
Այս սեւերուն առջեւ ևարդը վար կ'ինայ,
Զարքօնիր դեռ հեռուն, հեռուն թո՛ղ ըլլայ...

ՅԱՄԻԼՅԵՐ

Պատուհանես ներս կը խուժէ իրիկուան
Բուրումներով օծուած զեփիւռը մեղմիկ,
Մինչդեռ կ'անցնին պարտեզներեն հանդարտիկ,
Վերջալոյսի ոսկի ցոլերն անբրման . . .

Պատուհանես ներս կը խուժէ, կը մարի
Խմ այրուած ճակսիս վրայ իրիկուան
Անոյշ զեփիւռն՝ որ կը հրձե աննրման
Եւ գեղեցիկ վառ զրոյցներ համբոյրի . . .

Պատուհանիս տակն կ'անցնին միւս սիրուն
Աղջիկները մեր ծաղկազարդ գիւղակին,
Գինովորիւն մը կը զրբկէ իմ հոգին,
Կը յանձնըլիմ երազանքի թեւերուն . . .

Խսկ կը զգամ թէ երազը մեղմ կը մարի . . .
Պատուհանես ներս կը խուժէ իրիկուան
Անոյշ զեփիւռն՝ որ կը հրձե աննրման
Եւ գեղեցիկ վառ զրոյցներ համբոյրի . . .

ԻՐԻԿՈՒԱՆ ԶԱՅՆ ԵՐ

Իրիկուան ձայներ, իրիկուան ձայներ,
Ինչ վառ շրբունքներ կը հրձեն ձեզի,
Որ ինձ կը բերէք նրազն երազի,
Իրիկուան ձայներ, իրիկուան ձայներ . . .

Դաւտերէն կուգաք կամ անտառներէն,
Ուր կը սարսրուայ սիրեզը ջուրին,
Խորհուրդներ եք դուք տրծոյն, ժրպազին . . .
Դաւտերէն կուգաք կամ անտառներէն . . .

Լիներէն կուգաք, կապոյս լիներէն,
Ուր նաւակները կարապի նըման
Կախարդաններով կը սահին, կ'երան,
Լիներէն կուգաք, կապոյս լիներէն . . .

Չեր երազանքին, իրիկուան ձայներ,
Հոգիս՝ որ կը զգայ ցաւերը կեանքին,
Խմ երազներս անցան, զընացին,
Իրիկուան ձայներ, անուշիկ ձայներ . . .

ՄԱՂԻԿԻ ԱԼՓՈՄՔ

→→→→→

Յիշատակներ են բոլորն ալ, թառամա՛ծ
Յոյսեր գողցես՝ որոնք կուտան անցեալին
Գեղեցկուրիւնը միւս չնա՞ղ, ժրպտագին
Գարուն մը՝ որ բըլուրներէն է իջած...

Հովուուիիի նազանեներովը սիրուն
Եւ սիրերգովն ականակիս աղբիւրի,
Կամ հրձծիւնովը սիւէին՝ որ կը փախչի՝
Կամ սարսուռովը շուշանի դաշտուն...

Մաղիկներ են բոլորը ալ զետեղուած
Ալպօմիս մէջ Ալպեաններու կողերէն,
Էտրլվայսներ՝ որոնց երա՛զը նորէն
Թաղձոս հոգիս կը հասկրնայ անկասկած...

Դեռ ուրիշներ՝ որոնք այժմ հոգիիս
Կուտան սրխուր մեռելուրիւնն անցեալին,
Ամենըն ալ կը կազմեն զիրքն երազին՝
Որուն վրայ կը կարդամ, «Մի՛ մոռնար զիս...»

Մոռնա՛ մեզի... կարելի չէ ինձ համար,
Ո՛վ անցեալի մըսուներով ծածկրւած
Գեղեցիկ կեանք, որովհետ չէ ծազած
Դեռ արշալոյս մը աննրմա՛ն, մեզ պէս վառ...

Որովհետ դեռ աչենրս կ'արտասուեն
Քեզի համար, զեղեցկուրիւնը անհուն,
Ո՛վ դիցուհին էրլվայսի թերերուն՝
Որոնք ինձի կը ծիծաղին հեռուեն...

Ու կը զգամ թէ լոյս մը տակաւ կը մարի՝
Ինչպէս համբոյրն երազանի մոխտին վրայ,
Օ՛, ես կուլա՛մ, կուլա՛մ կեաներ՝ որ կ'անցնի՛,
— Որովհետ ինչ որ կ'անցնի՛ ա՛լ չի կայ...:

Ուստահով պարզա այս մասեան
Առան բարձ ուրեմն առան քան
Առան պարզա ուրեմն ի և
Առան պարզա ուրեմն ի և

ԳԻՇԵՐԱԾԻՆ ԱՆԴՈՒՐՈՒԹԻՒՆ



Դաշերուն վրայ ա'լ ձայն չի լրսուիր,
Միրեզը միայն ցայտող աղբիւրին
Հեռուեն կու գայ անոյց, մեղմագին —
Երկնակամարն է ասդու, լու սալիր:

Անդորրութեան մեջ այս գիշերային
Օ' մեղմ հրծիւներ . — երգե՛ր հին կեանին .
Օ' անհեղելի խորհուրդներ ամեն . —
Բայց ահա՝ կուզայ սիրեզն աղբիւրին :

Ծաղիկներ հոն երազ կը հիւսեն,
Ուռենիներն ալ առուակի ափին,
Ա'խ, այս գիշերով վառ սերեր ունին . —
Եւ սակայն կուզայ սիրեզն հեռուեն :

Կուսնակ բոյրիկիս ժրպիսն է սիրուն .
Հրծիւներե՛ր կան սոսկ դաշերու վրայ .
Ո'վ ասեղեր, ինչո՞ւ սիրտիկըս կուլայ . . .
Դեռ չի սիրեզեր աղբիւրը հեռուն :

Ժիրով մասն ու , ո մարդու ու
Առան բարձ ուրեմն առան քան
Առան պարզա ուրեմն ի և
Առան պարզա ուրեմն ի և

ՀԵՌԱԽՈՐ ՏՆԱԿՐ

Այս իրիկուն դարձեալ ենզի կը յիշեմ
Երբ սրտմունակ հոգիս կուլայ առանձին
Լրուրեան մեջ բանասեղծի սենեակին,
Երբոր յիմար ձայներ տակաւ կը լրուեն . . .

Այս իրիկուն . լրյա իրիկուն, լր'ո իրիկուն,
Կուզա ինձի հեռուներեն երբ կուլամ.
Որովհետեւ չէ որ յօսերս մարեցան,
Դեռ աշենրը կը մնան ծոյր մուրեռուն:

Եւ մուրին մեջ միայն ենզի կը տեսնեմ.
Այս իրիկուն կը տեսնեմ որ չընաղ ես.
Բաղեղները ովկեանիդ ջուրին պէս
Տանիքեղ վար իրենց դողը կը բերեն . . .

Կը տեսնեմ որ դեռ աղբիւրին զողսրիկ
Միրեզներեն լրուրիներդ կը բրբռոայ .
Ծաղիկները ենց պարուրած են ահա՝
Երբ ըլլայի՛ր հովուուի մը գեղեցիկ . . .

Կը տեսնեմ որ ծառերուն մեջ կը ժրպտա՛ս
Ինչպէս հեռուն կանանչ ծովակը տարսա՛մ
Երբ նազանեն նաւակները կ'հեռանան,
Ինչպէս սիրուն հորիզնենեն ալ անհան . . .

Այս իրիկուն, օ՛, ես որքան կ'ուզէի .
Այս իրիկուն, լոյս իրիկուն, լուռ իրիկուն .
Որ աչերըս միւս բացուէին լոյսերուն՝
Որոնք ինձի քո՞ղ բերեն սերն երազի ..

Այս իրիկուն, տրնակ, ժեզի կ'երազեմ .
Ինչպէս մանուկ՝ ժրպտիմ, երգեմ եւ չի լա՞մ .
Հեռուներն ես, ինչպէս երազը, միայն
Այս իրիկուն, միայն ժեզի կը սիրեմ . . .

ԱՆՑԵԱԼՔ



Կեանի անհուն ովկեանին վրայ կը սահի .
Նաւակ մը՝ զոր զեփիւները կը տանին,
Առագաստներն անոր խորհուրդն են ծիւնի
Եւ պարզութիւնը բրնձոյ զեղն երազին . . .

Ծաղիկներու կողով մըն է՝ որ կարծես
Լիբուած է նոն, ջուրերուդ վրայ՝ որ խաղաղ
Ծրփանի մ'ունին կանանչուրեան դողին պէս
Եւ անորու մեղմ սարսուռ մը ու ծիծաղ...

Թիերն հանդարս՝ կը բնանա՞ն, կ'օօրուին
Ովկեանի ծրփաններէն բրբըռուն,
Մինչ զեփիւները նաւակը կը տանին,
Գարուններու մամկութիւն մը զրւարըուն

Կ'երայ դէպի, դէպի ո՞ւրտեղ, չեմ գիտեր:
Կեանի անհուն ովկեանին վրայ մենք կը բնա՞ն
Սլիբներու խաղաղութիւնն ըմբոնել
Կամ անոնց մեծ փորորիկներն անկապանի . . .

Նաւակը միւս կարապի պէս կը սահի՝,
Մինչ մանուկ մը անկէ վարդե՛ր կը նետէ
Զուրերուն վրայ եւ մանկունակ ծիծաղի
Կը բարձրանայ հրնչուն նրւագ մ'արծարէ . . .

Բայց նաւակը երբ կը սուրայ փուրօրէն,
Տըղան կուլայ, վարդեր չունի նետելու,
Աննել կ'ուզէ զանոնք յուզուած ջուրերէն,
Բայց նաւակը արդէն հեռո՛ւ, շա՛ս նեռու,

Շա՛ս նեռու է այն վարդերէն... եւ կուլա՞ն
Իր աշերը, առազասները չի կան ա՛լ,
Ինչ որ հիմա կը մըսածէ, սեւ ներկա՞ն.
Մուր ներկա՞ն է անցեալէն վերջ լուսավառ.

Երբ կը նետէր ամ՝ ծաղիկներ եւ վարդեր
Ովկեանի ջուրերուն վրայ ծիծաղկու,
Երբ նաւակը զեփիւններէն կը տարուէր,
Երբ մահը դեռ չեր հասկըցուած կեանին մօս...:

Պէտքավակն եկ իր երաժշտականիննել
(Նիար Լ. ՊԱԼԵՍԹՐԻՔՐԻ)

.....

Զուրակին լարերը կը բըրբռուն,
Կը հեծեն գոզցես հոգիներուն հետ
Երազներն որոնց զբնացին անհետ
Մառերէն բափող թերերու նըման ...

Մառերէն բափող թերերու նըման
Մարած յոյսերն տակաւ կ'առկայծին
Երբ բաղձոս երգը «Մեծ» Պերհովկենին
Կուլայ. կը սարսու գիրկը սըխրութեան ...

Եւ անոնց հեծին, սրտում լարերուն,
Հետ կ'եղբայրանան մեղմ հեկեկաններ,
Կը տառւնակէ Պերհովկեն մինչդեռ
Փոխ տալ իր սիրը ջուրակին բրռուն ...

Կ'ուզէ որ ըլլա՞ն, ըլլա՞ն իր գերին
Անոնիք իրենց լուռ, ցաւոս սիրտերով,
Մինչդեռ ինք կ'ուզէ երկա՞ր ժամերով
Հոգին նըւիրել պատած ջուրակին ...

Ու կը հեծկրտան լարերը սրտո՞ւմ...
... Պիտի ուզէի անոր հետ հեծել,
Մեկին հետ միայն մարիլ մեղմօրէն
Խնչակս լոյսերը վերջալոյսներուն ...

Պիտի ուզէի անոր հետ հեծել,
Անոր ջուրակին մեղմ լարերուն հետ,
Իմ երազներս ալ զբնացին անհետ,
Ով Պերհովկենի բաղձոս նըւազներ ...

ՅՆՈՐՔ



Դեռ չի հասկըցուած ձայներ կը քրրուան,
Թերեւը մարած սիրերզի վանկեր
Պատուհանիս եռվ, Ապրիլ-իրիկուան
Խաղաղութեան մէջ, դուրսը, ամէն տեղ...


Թերեւը անոնի օր մը հնչուեցան
Վառ ըրբունիներէ՝ —իրիկուն մ'ապրիլի —
Ուռոնի արդ լրովիկ եւ փակ կը մընան,
Կը յիշեմ երգ մը՝ որ կը մարմրի...

Օ՛, թերեւս անոնի հառաջանիներ են՝
Որ հոգիիս հետ զաղսնի՝ կը խօսի՞ն,
Իրիկուններու տարտամ յուզումէն
Հեռաւոր տեղ մը կը դողայ սօսին...

Պիտի չի ծագի՞ն ատաղերն երազիս
Որ պատրանիններով անցնիմ այս կեանեն,
Պիտի չի ժրպտի՞ յուսահատ հոգիս՝
Զոր մարած սերեր այնքան կը տանջեն...

Օ՛, յիշել կ'ուզեմ համբոյներ մարած,
Եւ սիրել երազն՝ որ կը մարմրի,
Կ'ուզեմ ըստապել ես թեւեր առած
Դէայ՝ իրիկուններն անցած Ապրիլի...

ԻՐԻԿՈՒՆԱԾ



Իրիկունը սիրերզութիւն մ'է զողութիկ՝
Որուն դիւրաննը միւս կուզայ ինձ տանիի
Դէայ՝ անծանօր հորիզոններ հետալի՛՝
Աւր կը բացուին հսրլվայսներ գեղեցիկ...

Լսրլվայսներն երազներու պատումին՝
Ուրնց հիւանդ հոգիս կ'րլայ միւս գերի,
Ուրութիւններ ինչ որ սիրտիս մէջ կ'ապրի,
Անըրջանիկ կարօս մըն է զերմազին...

Իրիկունը, սիրերզութիւն մաներման,
Կը սարսրուայ ինչպէս լրճակը սիւէին,
Երբ նաւակներ մոռացութեան կը դիմեն
Կարապներու նազանիններով կուսական...

Եւ երբ ուրիս կը բարձրանան նրւազներ
Եւ կամ վանկեր երեկ մարած երգերու,
Ուռոնի կուզան յիշատակներ բերելու
Հոգիններուն՝ որ դեռ կ'ուզեն ըսպասել...

Իրիկունը սիրերզութիւն մ'է քընոյց...
— Դարձէ՛մ, դարձէ՛մ իմ հոգիիս, կը սպասէմ,
Ո՛վ երազներ անցած զնացած օրերեն,
Ո՛վ ակնարկներ չի մոռցըւած եւ անոյց ...

ԱՇԽԱՆԱՑԻՆ

.....

Լընակին արծարն ի զու՞ր կը փնտում,
Նարմիր վարդերն փոքրիկ պարտեղիս
Լոկ բերը մը՝ որով կը բնար ժբաշօրէն
Գաւճան շունչն ըզգալ իմ հիւանդ հոգիս...

Եւ նրւագներէն՝ որոնք լրւեցին,
Եւ ըրրուններու անկեղծ համբոյրէն,
Եւ ակնարկներէն հաշո՞յ, մըսերիմ՝
Յիշատակներ կան սիրտիս մեջ նորէն...

Այս, ես դեռ որխան . որխան կ'ուզէի
Ապրիլ ամսոց հետ, գարունը գրնա՞ց.
Եւ ծաղիկներէն ահա՞ կը բափի
Վերջին բերք մին ալ տըլսուր ու թօւնած...

Եւ զեփիւռներէն կը լրում, վերցին
Վանի մը՝ որ սիրտիս մեջ մարիլ կուզայ,
Հըրածէս կուտամ ծաղիկ երազին.
Տերեւներ կ'իման նակատիս վրցայ...

Մինչդեռ սենեակիս պատոհաններէն
Քամին կը գուժէ մահը վարդերուն.
Կուրծքրս անոր բաց, տրխո՞ւր, կ'ըսպասէմ,
Ո՞յ անհունօրէն գողտրիլ տրմութիւն...

Աշունը կուզայ բերել իմ սիրտիս
Ճըմարտութիւնն իր մելամաղձօրէն.
Մինչդեռ ես մինա՞կ, բազասող հոգիս
Վարդեր կ'երազէ անոր համբոյրէն...

ՔՐԻԿՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԵՐԱՌԶ

ԵՒ ԹՐԹՌՈՌԻՄ...

Իրիկուններն են երա՞զ եւ քրռո՞ւմ,
Բոյրե՞ր կը բերեն սիրերը մեղմիկ,
Դաշտերէն կանանչ, սարերէն ծաղիկ,
Գինովութիւնով սիրս է օրօնուն...

Հրծիւններ ունին զեփիւռներն անոյց,
Իրիկուններն են երա՞զ եւ քրռո՞ւմ,
Կուզան հոգիս անրշաններուն
Ցաւերժանարսերն մերկ ու գեղանոյց...

Կուզան հոգիս անրշաններուն
Գինովութիւններն ծաղկոս դաշտերէն,
Եւ միշ հետազին հոգիս կ'օրօնէն
Կապոյց երազի դրախտին մեջ անհուն...

Օ՛, բաէֆ, բաէֆ, պիտի տանջուին դեռ...
Հոգիսի համա՞ռ որ դեռ ծաղիկ է,
Զե՞ս զիտեր անհուն աշխարհ մ'երազէ,
Երա՞զ եւ քրռո՞ւմ ո՞վ իրիկուններ...

ԳՐԸ ԵՐՆԵՐ ՆԵՂՈՍԻ ԱՓԵՐՈՒՆ ՎՐԱՑ

Համբայ մը գիտեմ՝ որ ինձ կը տանի
Նա՛ս հեռուները Նեղոսի բովին .
Ալիսեղ զեփիւռը հեքեարնե՛ր ունի՝
Որոնք զիւերուայ սէրը կը գովեն:

Ուղին, չեմ զիսեր, ո՞ւր կը վերջանայ . . .
Լուսնակը բաղձոս դեմքիս կը ժրպտի
Խճչպէս երա՛զ մը երք հոգիս երա՛յ
Դեպի անհունը, ասդերն արծարի:

Խնչ կը փրնտոեմ լուռ զիւերներով
Երք լոկ ասդերը ինձ թնկեր կըլլան,
Նեղոսի ջուրերն երք մրոմբնջելով
Լուսրնկալին տակ կը սահի՛ն, կ'երա՛ն . . .

Արմաւենիներն ըստուեր կը ձրգեն
Ան ճամբուն վրրայ՝ ուրկէ ես կ'անցնիմ.
Քայլերուս ձայնը չի լրսուիր, լուռ եմ,
Խճչպէս ա՛լ երգել չուզեր իմ հոգին . . .

Կը բալե՛մ այսպէս, ո՞ւր կ'երամ, զիսէ՛ք,
Ե՞ս ալ չեմ զիսեր, միայն կը բալե՛մ,
Նեղոսի ջուրերն չեն լրուեր երբեք,
Բայց հոգիս անոնց չունկընդրեր նորեն . . .

Խնչո՞ւ չեմ ցանկար լրսել Նեղոսի
Մրոմբնջիւնները . . . եւ կ'անցնիմ տրտում,
Մինչդեռ երկիննեմ ժրպի՛ս կը հոսի
Իմ բանասեղծի խոնաւ աշխերուն . . .

Ե՞ս ալ չեմ զիսեր, կը բալե՛մ մինակ
— Ո՞ւր կորսրնցուցի քէ ծաղիկ յոյսեր —
Գրիսուս վրրայ միւս արծարէ լրսնակ
Եւ չորս բոլորը լրուորիւն, սիւե՛ր . . .

Մինչ միօրինակ ըստուերներ կուտան
Արմաւենիներն անծայր ուղիիս,
Յոզնած հայլերս տա՛ս հեռու կ'երան
Նեղոսի հովին եւ կուլա՛յ հոգիս . . .

ԱՇԽԱՆ ՏԵՐԵԿԻՆԵՐԸ

Մեծ զիրերու էջերուն մէջ պահեցի,
Անոնք օր մը պատուհանիս փեղկերեն
Ներս փուրալով եկեր էին, մեկուսի
Մարած սէրե՞րն երբ կուլայի տրտմօրէն...

Ենկեր էին մազերուս մէջ եւ ճակտիս
Վըրայ՝ ուր միշտ անչէջ կրակ մը կ'այրէր,
Երբ երազի կ'արօսն ուներ խեղն հոգիս,
Եկեր էին, ուզեր էին ինձ սիրել...

Թերեւս անոնք զիցեր էին որ կուլա՛մ,
Թէ երազներս նրման էին մարմրո՛ւն
Երենց փայլին, եւ լյսերուն իրիկուան
Երբ առունի բամին երզն եր դաշտերուն...

Հիմա զանոնք զիրերէս դուրս հաւաքած
Սեղանիս վրայ. կը համբուրեմ լիւելով
Թէ օր մանոնք սիրտիս էին փուրացած
Ինկեր էին աչերուս եւ ճակտիս բոլ...

Կուլա՛մ անոնց անցեալը՝ որ գարունն էր,
Հրաշալին անոր չընա՞ղ եւ սիրուն,
Անկեղծօրէն ո՞վ պիտի լայ, չե՞մ զիսեր,
Դարուններն իմ անցած, զնացած օրերուն...

ՄՈՌՅՈՒԱՄ ԵՐԳԸ

Հեռուներէն անձանօր
Երգ մը կուզայ այս զիւեր
Եւ կը մարի սիրտիս մօս՝
Ուր յոյսերս են մոխրացեր...

Յետոյ երգը կը փուրայ
Զեփիւռին նես զիւերուան
Դեպի դաշտերն նեռակայ
Ուր կը ժրպի լուսընկան...

Գուցէ այնուն կը խօսի՝
Ծաղիկներուն երազող
Եւ զուրերուն արծարի,
Կը մոռնայ սիրտը տանջուո՞ղ...

Գուցէ նեկնար կ'ըսէ ան
Ականակիս աղբիւրին,
Սիրտը՝ ուրսեղ ա՛լ չի կա՞ն
Վառ բոցերը երազին,

Ան կը լրէ եւ կ'երբայ...
Հեռուներէն անձանօր
Կուրծիս վըրայ կը փուրայ
Եւ կը մարի սիրտիս մօս...

Ինչե՞ր կ'ըսէ ան ինձի
Եմ մանկութեան օերէս
Երբ ժրագաղէմ կ'երգէի,
Այս, երբ անմեղ էի ես...

Երբ զարունը կը դառնաւ
Մաղիկներով, սիւֆերով.
Երբ յաւիտեան յոյսը վառ,
Կը տողողար սիրտիս բով.

Երբ ես սիրել զիտէի...
Հիմա կ'ատե՛մ այս կեաննն ալ
Որ լոկ տանջանք կը բրոի...
Այս, կ'ուզէի անհուննալ

Գիշերին մէջ որպէսզի
Երգը չի գա՛ր հոգիիս,
Այս, ան ինչե՞ր կը խօսի,
Կը հեկեկայ երբ հոգիս...

Խրճիքներէն կը խօսի
Հեռուները կորսրւած
Ուր արծարը լուսինի
Եր վառ կընին է դրած...

Գարուններու կը պատմէ
Որոնք անցա՞ն, գընացի՞ն,
Հիմա յոյսը մեռեր է,
Ալ չ'ըսպասեր իմ հոգին...

Հիմա տանջանքը կեանի
Հոգիիս մէջ լոկ կը զգամ.

Աւա՛ղ, վարդը կը բոռմի
Երբ զարուններն հեռանան...

Գարուններէն կը խօսի,
Որոնք ինձի սիրեցի՞ն,
Համբոյրներէն սիրելի,
Նըւազներէն երազին...

Աւա՛ղ, երազ չունիմ ես...
Հեռուներէն անձանօր,
Երգը կուգայ բոցի պէս
Եւ կը մարի՛ սիրտիս մօս...

ԳԻՇԵՐԻՆ

Դարձեալ մեզի անկեղծօրէն կը սիրեմ,
Խորհուրդներդ հոգիիս ՏՈՒՐ, լ՛ւռ զիշեր.
Որ յաւիտեան մենուքեանը մէջ բապաեմ,
Միրըս, գիտես, ա'լ չի ցանկար երազել...

Որովհետեւ տանջանենք կան. զանոնք մեզ,
Օ՛, միայն մեզ բսի, գիշե՛ր, գաղտնօրէն,
Ցեսոյ լացի զրգուանիրդ մեջ տրյու պէս,
Այսօր մեզի յիմարի՛ պէս կը սիրեմ...

Ինծի լրսէ՛, դուն չե՞ս լրսէր անոնց՝ որ
Տանջըւած եւ անիծուած են շա՛ս անզամ,
Վառ կուրծքիս տակ լացող սիրըս վիրաւոր,
Քեզի՛, գիշե՛ր, զրգուանեներուդ կը բանամ...

Ուպէսզի մեզ, խորո՛ւնկ գիշեր, գաղտնաբար
Հսեմ մեղմիկ որ մարդերը չի լրսնն,
Տանջուի՛լ... այո՛, տանջուիլ կ'ուզեմ անդադար,
Որովհետեւ ապրի՛լ կ'ուզեմ վեհօրէն...

ՍՄՐԱՆ ԻՐԻԿՆԱՎԵՐՁ

Օդին մէջ անոյշ բրրբռումներ կան,
Եւ զանգակներու տարտամ դողանչներ,
Որ ես կը բերեն սիրտիս եւկուան
Երջանկուրիւնը՝ որ սահման չուներ...

Զայներ կը լրսուին՝ որոնք մելմօրէն
Վերջալոյսին հետ տուսով կ'անհնետին,
Դիւերը լրուիկ կը փուրայ նորէն,
Ես գերին եմ միշտ անոր խորհուրդին...

Ծառերը բոյոր կը ըողան հիմա,
Արեւը կ'իջնէ հորիզոնին վար,
Մինչդեռ ժրայտիկ լրսունկան կուզայ
Իր արձարելին ցոլերը տեղալ...

Ու կը նրկատեմ անձանօր ասողեր,
Հոգիս զինույցած օրօրումներով՝
Հին երկեներէն կ'ուզեմ ես կանչե՛լ
Ինչ որ դեռ կ'ապրի գարուններու լու...

Ծառերուն մէջնն զետը կ'երեւայ՝
Որ արձարավառ լրճակ մ'ե կարծես.
Մինչեւ անորու հեռուն կ'երկարի
Լայն ու գեղեցիկ ժապաւենի պէս...

Մինչդեռ հեռաւոր սիրատադերու
Վանիկեր կը հասնին զեփիւննեռուն հետ.
Մելամաղձօրէն, եւ յետոյ հեռուն
Դիւերին ծոցը կը մարին անհնետ...:

ՈՎ ԻՐԻԿՈՒՆ .

ՄԵԼԱՄԱԴՐՈՏ ԻՐԻԿՈՒՆ . . .



ՈՎ իրիկուն , մելամադոս իրիկուն ,
Օ , այս պահերն՝ երք կը մարին մեղմօրէն
Հոգեվարքի սրտում ցոլթերն արեւուն
Եւ երք յիմար աղմուկները կը լրուեն . . .

ՈՎ իրիկուն , մեղմիկ փախչող իրիկուն ,
Ովլ վերադարձ միշտ տարտամ ձայներու ,
Դուն երա՞զն ես չի վերջացած սերեւուն ,
Կուզա՞ս սիրտիս յիշատակներ բերելու . . .

Ես ալ մեզ պէս , մելամադո՞ս իրիկուն ,
Կուլա՞մ բոյոր երազները հեռացած ,
Եւ հին կեանիխ երջանկուրիւնն անանուն .
Երք սերերը վերջ չունին անկասկած . . .

Աւա՞ղ , հիմա կը հասկընամ թէ երբեք
Պիտի չըլլայ երջանկուրիւնը կեանիխ ,
ՈՎ իրիկուան մեղմիկ ձայնե՞ր , դուք գիտէ՞ք
Ու իմ հոգիս տանջանին տակ կը կրի . . .

Եւ ճանանչներն՝ որոնք տակաւ կը մարին ,
Կը նըմանին իմ տուս մարած յոյսերուն ,
Ու մեզի հետ ահա՛ կուլա՞մ սրտմազին ,
ՈՎ իրիկուն , մելամադո՞ս իրիկուն . . .

ԻՐԻԿՆԱՑՔԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՈՒՐ

ԶՍՅՆԵՐԻՆ



Իրիկնային խորհրդաւոր ձայներէն
Հոգիիս մեջ յիշատակներ կը ծրնին .
Այս իրիկուն գինովցած եմ ես նորէն
Ցընորական բուրմունեներէն զեփիւրին . . .

Դեռ սիրտիս մեջ անցա՞ծ զնացա՞ծ օրերէս
Խնչպէս աղօս եւ սրտմազին ճանանչներ .
Կամ համբոյրի մը փալանցուկ դողին պէս
Յիշատակներ միայն , աւա՞ղ , կ'այրին դեռ . . .

Ու կը յիշեմ զեղեցկուրիւնը կեանիխ .
Ունիունօրէն անմեղուրեամբ մը փայուն .
Խաղաղուրեան կարօն ունի խեղն հոգիս
Արդէն յոգնած ծանրուրենէն ցաւերուն . . .

Ու կը յիշեմ մեղմիկ ցոլթերն աշենրուս .
Որոնց խօսերն անո՞յց եին եւ սիրուն ,
Ու կը զգամ թէ հոգիս հիւա՞նդ եւ անյո՞յս .
Ա՛լ չըսպասէր վերածնունդին լոյսերուն . . .

Ու սրտմունակ յիշատակներ կը ծրնին
Հոգիիս մեջ իրիկնային ձայներէն ,
Մինչդեռ , աւա՞ղ , դառնուրենէն ներկային
Երազները կը մարմրին մեղմօրէն :

Ու կը ցանկամ թէւե՞ր , թէւե՞ր ունենալ ,
Իրիկնային մելամադո՞ս պահերուն ,
Այս , որպէսզի դեռ կարենամ գինովնա՞յ .
Երազներովնի իմ հեռացա՞ծ օրերուն . . .

Ս.ԶՔ.ԵՐՄ



Աչերս կ'ըսեն որ հոգիս կուլայ՝,
Տեսէ՛ք անոնց մեղմ եւ մելամաղձոս
Յոլն ինչպէս լոյսե՛ր ծովակին վրայ,
Արշալոյսներու գերեզմանին մօս...

Ինչպէս տրտմագին կանանչուրենէն
Յոյզ մը կը ծրճի մօւր պուրակներու,
Տեսէ՛ք աշերս ինչե՛ր կը պատմեն,
Անոնք միտ չունին ձեզի խաբելու ...

Ախ, որովհետեւ անոնց փայլին մէջ,
Եւ անոնց գողտիկ, սիրուն տրտմուրեան
Յուստիաս սիրսը կ'ապրի մինչեւ վերջ,
Ան տանջանեներէ գինովցած այնքան ...

Անոնց լոյսերը վերջալոյսերու
Մարոկ շողերուն շա՛ս կը նրմանին ...
Ինչպէս երգերը կ'երքան հրծելո՞ւ
Երենց վանկերը ծոցը զեփիւռին,

Հոգիս բոլոր տանջանեները կան,
Եւ անոր մարած երազներն ամեն
Իմ աշերուս մէջ ուր սերեր կուլան,
Աւրիս ակնարկնե՛ր մելամաղձուն ...

Որովհետեւ իմ աշերս երեկ
Կ'ըսէին որ միշ սիրտիս մէջ բոց կայ,
Այսօր ցոլին անոնց չի ժրափիր երբեք,
Անոնք ձեզ կ'ըսեն որ հոգիս կ'ուլայ ...

ՊԱՏՐԱՆՔ



Կարծես թէ ձայն մը կանչէ ինձի,
Սիրոյ նրւագ մը չըբնա՛դ եւ անո՛յε,
Ինչպէս զեփիւռին մրմունջներն բգոյւ,
Որովհետեւ ես այնքան սիրեցի ...

Կարծես թէ ձայնը չի զար հեռուեն,
Ուր աղուոր բաներ հոգիս կ'երազէ,
Մաղկոս աշխարհներ սիրավառ լոյսէ,
Ուր երազները բրոխիններ կ'առնեն ...

Կարծես թէ ձայնը սիրտէս կը լրսուի,
Ուր յիշատակ մը կ'ապրի միմիայն,
Մոխիրն յոյսերուն՝ որ կ'անմիշանան,
Ինչպէս ցոլիները մեռնող արեւի:

Այդ ձայնը սիրոյ ձայնն է՝ որ կուլայ,
Որովհետեւ ես այնքան սիրեցի,
Ախ, այն ձայնն է՝ որ կը կանչէ ինձի
Միշ լրուրեան մէջ աստղոս գիշերուայ ...



Իմ հոգիիս մէջ կարօն է վառեր
Մէկն իր մրտերիմ աշխերով գաղտնի,
Ծաղիկներուն չափ անոյց զարունի
Կը ցանկան երազ եւ անմեղ յոյսեր...

Գարունն է հիմա չքնա՞ղ ու սիրուն,
Չորս կողմքս ծաղիկ, վարդե՛ր ու նրւա՛գ,
Ինչպէս կը ցանկամ որ խե՛լն կուրծիս տակ
Երազնե՛ր ժրպտին նըման աստղերուն...

Եւ աշխեր երբեք զալսնօրէն չի լա՛ն,
Կարօներ սիրսր յալիսեա՞ն այրեն,
Ու չի բաժնըրիմ երազանբներէն՝
Արոնի լուսազարդ հեռուէն կուզան...

Գինո՛վ՝ զիւերուան անձանօր երգէն,
Երամ շա՛ս հեռուն սէր փրնըրուելով
Երբ ձայնե՛ր կուլան կաղնիներուն բով,
Երբ արծար զուրեր հեֆնար մը կ'երգեն...

ԿԱՐՕՏ

ՏԵՐԵՒԽՆԵՐՈՒՆ ՊէՍ



Տերեւները, տե՛ս, կը բափին ծառերէն,
Եկո՞ւր, երա՛նն պարտեզները միասին,
Ուր թօնած են ծաղիկները գարունին,
Եւ զուրերը առանց ցոլի, լրու՞ր են...

Ծառերուն տակ դարձեալ նըսի՛նն բով-բովի,
Մեզ ըո՞դ ծածկեն չոր տերեւներն՝ որ կ'ինան,
Մազերուդ մէջ պի՞ս երազեմ նոր զարնան
Ծաղիկներն եւ ոսկի ցոլերն արեւի,

Չեռքերուդ մէջ վարդի փունջեր բանկագին.
Եւ ժրպիտն ալ աշխերուդ մէջ պատըրւա՛ծ,
Ուր կեամիր դեռ իր խորհուրդներն է վառած,
Ուր դեռ անմեղ. մաքուր տենչեր կը փայլին...

Պիտի սիրեմ մեզ յալիսեա՞ն ես նորէն.
Պիտի պատեմ իբրեւ երա՛գ իբրեւ լոյս,
Երբոր աւա՛ղ, երազանբներն իմ հոգոյս
Տերեւներու պէս չի բափին ըրխորէն...

ԵՐՋԱՆԻԿ ՍՏՈՒԵՐՆԵՐ

Ո՞վ դուք անցեալ, բայց երջանիկ բատուերներ,
Արդեն կորած տարիներէս վերջ հիմա
Հոգիս կ'ուզէ գեղեցկուրիւնը ձեր լիւել՝
Որ միտքս մեջ պայծառօրէն կ'անհուննալ...

Դուք թերեւս հոգիխ մեջ գաղտնօրէն
Կայձեր զրբի՛ որոնք հիմա կլ ըղան,
Որովհետեւ ես դարձեալ ձեզ կ'երազեմ
Եւ ձեր սիրուն անուշուրիւնը կուլամ...

Դուք ծառերէն եւ լիներէն սարսուռնե՛ր,
Եւ զեփիւռէն ձայնե՛ր ունի՛ ներդաշնակ,
Մայխսներու փափուկ վարդերն եֆ պահեր,
Խորհուրդնե՛ր եֆ զիւերներու շաղին տակ...

Անոնց արծար դիւրաններէն զինովցած՝
Ո՞վ դուք անցեալ, բայց անուժիկ բատուերներ,
Հողիխ մեջ ձեր լիւատակն անմոռաց,
Եւ ձեր անտէշ փողփողուններն եֆ վառեր:

Զեզի մոռնալ պի՛ս՝ չի կրնամ ես երբեք,
Որովհետեւ հոգիս երգ մ'կ մարմրուն,
Եւ դուք անոր տրխուր, տարտամ շեշտերն եֆ,
Էնչպէս ձայներն՝ որ կը մարին լուռ իրիկուն...

Օ՛, դուք անոր եղանակներն եֆ անո՛յը,
Խրիկնային պահերուն մեջ տրտմագին
Զանգակներու ինչպէս ձայներ մելանո՛յը,
Որոնք մեղմիկ սարսուռներով կը մարին...

Դուք ի՛մս եիֆ անուռը օր մը, կը լիւեմ,
Ա. իս, այն ատեն լրուիկ չեիֆ ու տարտամ,
Հիմա միայն ձեր անորու ժրպիտէն
Իմ զեղեցիկ, անցեալ օրերը կուլամ...

Որովհետեւ դուք կը լրուիք, չեֆ խօսիր
Իմ հոգիխ զիւերներուն մեջ լրբուած,
Դուք երջանիկ բատուերներ եֆ սիրալիր,
Եւ ես ձեզի պի՛ս՝ շմոռնամ անկասկած...

Եւ ես ձեզի պիտի լիւեմ միշտ լալով,
Ձեր աննըման զեղեցկուրիւնն անհունցած,
Կեանիր միայն երջանկուրիւն եր ձեզմով,
Ով դուք անցեալ, լուռ բատուերներ անմոռաց...

Վաղը լրբուած տարիներէ վերջ երբոր
Կեանիր դառնայ բոլորովին տառապան,
Պիտի մընաք դարձեալ անո՛յը, լուսաւոր
Դուք տաճջրած եւ անձանօր կուրծիս տակ...

ԿԵԱՆՔԻ ՀԱՃՈՅՔՆԵՐԸ

Կեանի հաճոյիներն առանց ըզգալու,
Դիտեմ որ անոնք դառն են եւ լեղի
Յուսահատուրեան խաւարովն լրդի.
Թունած վարդերն են հին մայխսներու . . .

Եւ դրախտներու արդէն կորսրւած
Երազանիներն են վրժիս բայց սիրուն,
Կ'երքան սանջրւող, խելին հոգիներուն
Տանիլ նաճանչ մը մահուան մօտեցած . . . :

Հաճոյիներն, անոնք չըմբռնուած կեանին՝
Որ ունայմուրեան ծոցէն կը ծրնի,
Եւ թերեւս ափսո՞ս, ծաղրանին Անհունի,
Խեղն պատրանինար են մուր ու դառնագին . . .

Մըտերմուրիւնը կ'ապրի մի միայն
Մահուան եւ կեանին մեջը տարուրեւ,
Ո՛չ ո՛ւ կարող է յաւիտեան սիրել,
Կեանիը կը փոխուի միտերուն նըման . . . :

Սէրը կը խարէ, երազն ալ երեխ
Անահամանուրեան խորհուրդին չի գար,
Խոկ ժամանակը մենք չենք հասկրնար,
Ճրշմարտուրիւնը լոկ ծաղրել գէտէ . . .

Եւ սակայն աստղեր անհունուրեան մէջ
Նըպատակ մ'ունին անհասկրնալի,
Կեանին ալ անծանօր խորհուրդներ ունի.
Որոնք խաւար են այսպէս մինչեւ վերջ . . .

Օ՛, հանոյիները չըմբռէուած կեանին
Կը կորօրկին միւս դրախտներու պէս,
Առանց ըզգալու շա՞ս լաւ գիտեմ ես
Որ անոնք լեղի են եւ դառնագին . . .

Ա՛խ, անոնցմէ վերջ յուսահատօրէն
Մարդկային հոգին կուլայ, կը մեռնի,
Թերեւս, ափսո՞ս, ծաղրանին անհունի,
Թերեւս ալ ինքը, Անհունը նորէն . . .

**ՎԵՐՁԱԼՈՒՍԱՅԻՆ
ԽԱՂԱԳՈՒԹԵԱՆ ՄԷՋ**

Կը բանամ փեղկերս անցնող արեւուն,
Մելամաղձօրէն հոգիս կը սարսուայ,
Արմաւենի մը նեղոսին վրայ
Ծըռած՝ կ'երազէ հեռուն, շա՞ս հեռուն . . .

Նաւակ մը կ'անցնի . . . — Նաւակը կ'երա՞ր
Ֆալգալոյսի մէջ անոր զուրերէն . . .
Տըգոյն երազներս կը դառնա՞ն նորէն.
Կեանի պատրամիր սիրտիս չի փութար . . .

Կը դիտեմ հեռուն, լո՞ւռ, լո՞ւռ . . . — կ'անհուննան
Դաւեւը կանանց հորիզոնին հետ . . .
Ախ, նոր մրբունց մը, երգ մը լրսուէր գեր,
Հին երազներըս ինչո՞ւ չի դարձան . . .

Բայց ո՞չ ո՞վ գիտէ որ ես սիրեցի,
Ախ, ես սիրեցի շա՞ս, անհունօրէն,
Անա՛ քէ ինչո՞ւ այնքա՞ն դրժբաղդ եմ,
Սերը ընկերն է յաւես տաճանի . . .

Նեղոսի զուրերն մեղմիկ կը դողան,
Անոնք հոգիսս ինչէ ր կ'ըսէին
Երբ մեր նաւակը կ'երար երազին,
Այն գիտեւները վաղուց մարեցան . . .

Երազներըս ալ մարա՞ծ են արդէն,
Պիտի ըսպասեմ տաճանիով անվե՞րջ . . .
Վերջալուսային խաղաղուրեան մէջ
Պատուհանիս քով, հիւանդ՝ կ'երազէմ . . .

Ո՞յս միան ունենայք մասնի ով ուրու այս
Հայոքով ով քանիք ած պատաք ով բանապ
Ենու լո՞ւ բայր սախ բախնաք ով պատ այս
Հայոքով այս ապաստուայք այս ապաստուայք

ԱՅՍ ՏԱՐԻՔՔ

Այս տարիիր կը ցանկայ վերջալոյսնե՞ր երազուած,
Գիտեւներու մէջ լրպիկ օրուելու համար դեռ
Ինչ որ կեանին կը մրնայ, մանկուրենէն բառամած,
Քանի մը խեղն պատրամներ . . .

Այս տարիիր մանկուրեան հըրապոյրները չունի,
Ո՛չ ալ անոր խորհուրդը չի հասկրցուած ու սիրուն,
Մանելուրեան լոյսն, աւա՞ղ, աշերուն մէջ կը մեռնի,
Եւ գարունը վարդերուն . . .

Սակայն մահին վերջ կեանին՝ որ մանկուրիւնն էմիայն
Այս տարին ալ կը պանէ իր մէջ պատրանէ եւ երազ,
Ան ասդիւրը կը սիրէ . եւ ծաղիկները գարնան,
Հորիզոններն ալ անհաս . . .

Հիմա սերը կը բացուի վարդի մը պէս, կը սպասէ .
Այժմ հոգին հոնւր ունի, պատրանէն, զրո՞յց ու կրտակ,
Հիմա աշենք ալ ունին լո՞ւռ բասուերներ երազէ,
Ծաղիկներու խոյին տակ . . .

Այս տարիիր, չեմ գիտեր, բերես անո՞յ է այնքան
Մանկուրենէն վերջ այժմ, երբ շա՞ս յոյսեր կը մարին
Սիրոյ տարիին է հիմա, տասն եւ ինը տարեկա՞ն,
Տարիին անկեղծ համբոյրին . . .

Երբոր հոգիս կը փնտռէ զիշերներու ծոցին մէջ
Եղանակ մը գորովի , եւ սիրերգ մը մոռցրւած .
Երբոր սիրը կը ցանկայ սիրոյ կրասկ մ'ալ անտէջ ,
Յիշատակներ անմոռաց ...

Այս տարիի, բո՞լիք որ ըլլայ ծաղիկ ու գարնեն,
Սիրոյ տարիին է հիմա, տասն եւ ինը տարեկան ,
Թողե՞մ, բողե՞մ որ հոգին ըլլայ գերին վարդեռուն
Եւ ըլլայ արդ ամէն բան ...

Օ՛, այս տարիին երբ սիրը գեղեցկուրիւն մ'երազէ
կը ցանկայ, լո՞ւռ բասուերներ, Եղանակներ սիրալին .
Օ՛, այս տարիին երբ հոգին անոյց աչեր կ'երազէ
Եւ մըրմունջներ մեղմազին . . .

Թողե՞մ, բողե՞մ որ համբոյրն անկեղծ ըլլայ միշտ անմեն
Այս տարիին վերջ կեանքի ծաղիկները կը բոռմին .
Թո՞ղ աչերը չի սրտեն, բո՞ղ չի խաբեն երազներ .
Երջանկանայ բող հոգին ...

AURORA

Դարձեալ ահա՛ ինձի մինակ կը գրտնես
Պատուհանէս հոս փուրալով , արշալոյս .
Դլմբաղդ սիրտի ցան թզգացող մէկու պէս՝
Գիտե՞ս որ ա՛լ չունիմ յոյս ...

Դուն կը ըոդաս բիբերուս մէջ , սելանիս
Վրայ մեղմիկ հանանշերովը փրռուած ,
Կը հասկընա՞ս թզգացումներն հոգիիս
Եւ յոյսերս մոխրացած . . .

Կուգաս դարձեալ , միեւնոյն ես , ոսկեգոյն ,
Կը բարձրանաս հորիզոնէ մ'անձանօր .
Դուն ծանօր ես այն հեռացած օրերուն .
Որոնֆ ահա՛ սիրտի մօս

Իրենց անոյց յիշատակներն են վառած . . .
Դուն , արշալոյս , գիտե՞ս որ ես չաս լացի ,
Որ յոյս կուտաս իմ աչերուս մըրամած ,
Գիտե՞ս որ ես յուսացի . . .

Ալ չեմ յուսար , չեմ արտասուեր . . . միայն մեզ
Ահա՛ վերին , հիմանդ կուրծքս կը բանամ ,
Եկո՞ւր , եկո՞ւր ինձ հասկըցող մէկու պէս՝
Որ մեզ սիրեմ յաւիտեան . . .

Եկուր, եկուր, սենեակիս մէջ, սեղանիս
Վրայ փըռէ կախարդանքը ոսկեզոյն,
Ուր շա՛ս երգեր, բաղձուքիւննե՛ր խեղճ հոգիս
Կը նըւիրէ յոյսերուն՝

Որոնք արդին լոյսերու պէս մարած են . . .
Եկուր, եկուր, ինծի սիրող արշալ'յս,
Ես համբոյրներն եւ երազներն ալ կ'ատեմ . . .
Գիտեմ որ ալ չունիմ յոյս . . .

Ես ոչ մեկուն ըսի ցաւերը սիրտիս,
Միայն մեզի, միայն մեզի ըսի ես . . .
Որովհետեւ կուզաս դարձեալ հոգիիս
Գրգուանիներու երգին պէս . . .



Մ. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ
ՈՒ ՀՐԱՑԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ

1.— ԱԼՔՈԼԻՆ ՆԱԽՑԻՐՆԵՐԸ	Գիմ 2	դրւ
2.— ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ	, 2	,
3.— ԿԱՐԻԼՆԵՐ (Պատկերազարդ)	, 1½	,
4.— ԱՍՈՒԼԻՇՈՆԵՐ	, 1½	,
5.— ՅՈՒՇԻԿՔ ԶՀՅԹՈՒՆԻ (Պատկերազարդ)	, 15	,
6.— ՀՆՁԵԱԿԱՆԵՐ. ԱՐՍՀՆ-ԵՐԱԿԱՆ	, 2	,
7.— ԱՆՇԱԽՈՅ ՍՏՈՒԵՐՆԵՐ	, 4	,

Այս գիրքները ստանալու համար

Եիմեն՝

ՄԱՐԴԿԱՆ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆԻ

Մարզուան

Էսկ Պողիս

Կեդրունատեղի, Զ. ԹՈՒՐՈՍԵԱՆԻ ԳՐՈՏԱՐ

ՆՀ. Պահէկ Գալիու. Բասիմ փաշա խան. թիւ 18

ՇՈՒՏՈՎ ԼՈՅԱ ԿԸ ՏԵՍՆԵ

ԽՆՐՄԿԱԽ ՄԹՈՒԾԵՐ

Աջակ մը իրակը և նկատեցական

Գիմ 4 դրւ

6929

2018

RW

